

2178

2178

1494

ՆՈՐ ԴԱՍԱԳՐԵՐ

# ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

Ա. ՄԱՍ

ՀՐԱՏԱՐԱԿԻԶ

Գ. ՄԱԵՐԵԱՆ

Ի Զ Մ Ի Ւ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ ՄՍԵՐԵԱՆ

1878

Հ Ա Յ Հ Ա Յ Հ Ա Յ

ՆՈՐ ԴԱՍԱԳՐԻՔԵՐ

# ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

Ա. ՄԱՍ

Հ Ա Յ Հ Ա Յ Հ Ա Յ

ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

Գ. ՄԱՆԵՐԵԱՆ



Ի Զ Մ Ի Շ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՄԱՆԵՐԵԱՆ

1878



Ընթերցարանը տղուն կարդալ սորվեցը  
նող գիրքն է՝ եւ տարակոյս ջկայ որ տղան  
որջափ հաճութիւնով կարդայ, այնքան  
դիւրաւ կը սորվի:

Արդ՝ հաճութեամբ կարդալու համար ըն-  
թերցարանը քնապէս պէտք է զուարճալի,  
կրթական՝ եւ մանաւանդ քնտանի լեզուով  
գրուած ըլլալ, առանց ասոր տնհուսկանա-  
լի կ'ըլլայ՝ եւ տարակոյս ջկայ որ անհաւ-  
կանալին զուարճալի ջկրնար ըլլալ երբէք:

Մեր դպրոցներու մէջ գործածուած ըն-  
թերցարանները գրեթէ այս պայմաններէ  
զուրկ են, ուստի այս պէտքը լեցընելու հա-  
մար՝ պատշաճ համարեցինք Մուծ-ծիի բա-  
րոյական առակներէն՝ (որ 1844ին Տ. Յ. Յով-  
հաննեանէ Թարգմանուած են) քաղելով իբրեւ  
ընթերցարան հրատարակել ամենէ ընտանի  
եւ պարզ լեզուով:

ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

# ԷՆԹԵՐԵՖՅԱԲԱՆ

ՓՈՐՉՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՑԱՂԹԵԼ

Տղուն մէկը իր բարեկամին տունը կը մննէ,  
անոր հետ պարտել երթալու համար։ Սրա-  
հին մէջ մտնելով մարդ մը չտեսներ հոն։ ու  
սեղանին քովը կը մօտենայ կը նայի որ տան-  
ձի կողով մը կայ վրան։

«Ո՞հ, ի՞նչ աղուոր տանձեր են, կ'ըսէ, կը բ-  
նամ անկէ մէկ հատ առնել ուտել, ու զիս  
մարդ մը չտեսներ . . . . բայց ի՞նչ կ'ըսեմ  
ես, եթէ մէկը չտեսներ Աստուած ալ չտես-  
ներ»։ Ասանկ ըսելով կը ձգէր դուրս կ'ելլէր,  
երբ ծեր մը, որ վառարանի մը ետեք պահ-  
ութած էր, ելաւ՝ ու ըսաւ։ «Ապրիս,  
տղաս։ դուն որկրամոլութեանդ յաղթելով  
արժանի եղար գովեստ լսելու։ Առ կողովը  
քեզի ընծայ կու տամ զայն։ և կը յորդորեմ  
շըեղ, որ միտքդ պահես թէ Աստուած միշտ  
ըլուած դործքերդ կը տեմնէ»։

ԱԽԵԼՈՐԴԻ ԲՍՆԵՐԸ ԱՂԵԿ ԳՈՐԾԱԾԵԼ.

Նուշանը ու Հռիփսիմէն դպրոցէն կ'արձա-  
կուենս ձեռքերնին մէյմէկ փոքրիկ զամբիւղ,  
մէջը քանի մը հայրի կտորուանքով։ Հռիփ-  
սիմէն շան մը առջե նետեց իրենքինները,  
իսկ Նուշանը աղքատ պառաւի մը տուաւ,  
որ դպրոցին դուռին քով կայնած ողորմու-  
թիւն կը խնդրէր։ «Աստուած քեզի վարձա-  
հատոց ըլլայ, ով սիրուն աղջիկ, ըստ ա-  
նոր պառաւը անոյշ ձայնով մը, Աստուած  
տայ քեզի փոխարէնը ու անոր օքհնութիւնը  
միշտ քու վրադ ըլլայ, որ ուտելիքիդ աւե-  
լորդը միշտ աղքատներուն կու տաս»։

Այս խօսքերուն վրայ Հռիփսիմէն ամշցաւ  
իր ըրածին վրայ, որ մարդը թող տալով  
շան մը աւելի հոգ տարեր էր, և այն օրուը-  
նէ սորվեցաւ անասուններէն աւելի մար-  
դերու օդնութիւն ընել։

### ԾՈՒԷՌԻԹԻՒՆ

«Ճնար ինձի հեգերէնս, — որ ձեռքէս վար  
ընկաւ, կ'ըսէր պղամիկ Խորէնը՝ ութսուն տա-  
րեկան պառաւ աղախնի մը։

— Ի՞նչ կ'ուզնս, հարցուց մայրը դաւկին։

— Հեգերէնս, որ ձեռքէս վար ընկաւ։  
— Աղէկ, թէ որ ձեռքէդ ընկաւ, գճկուէ  
քիչ մը ու առ զանի՝ առանց նեղութիւն  
տալու խեղճ պառաւին, որուն զնոտալու կա-  
կարողութիւնը չէ մնացեր. նաև՝ սորիչ այս  
օրուընէ, թէ մէյմըն ալ այն բանը որ դուն  
կընաս ընել, մի հրամայեր և ուրիշին ձանձ-  
րութիւն մի աար. լսեցիր, սիրելիս»։

Խորէն մտիկ ըրաւ մօրը տուած խրատը,  
և սորվեցաւ ուրիշ անգամ ծուլութիւն չընել  
և ընկերներուն ձանձրութիւն չուալ։

### ԾՅՆՈՂԻՆ ՕԴՆՈՒԹԻՒՆ ԸՆԵԼ

Զմեռ ժամանակ խիստ ցուրտ առտու մը,  
Հեղինէ տիկինը՝ իր Դարեգին ու Դիսակ աղոցը  
հետ մէկտեղ բարեկամուհիի մը տուն տե-  
սութիւն ընելու կ'երթար։ Երբոր առուտ փո-  
ղոցէ մը կ'անցնէին, աղքատ մարդուն մէկը  
որ իրենց առջնէն կ'երթար, յանկաւ ու սաքը  
սահերով գետինը ընկաւ։ «Ո՞չ, պա Բնէ  
խնդալու բան է», պոռաց Դիսակ՝ սաստիկ  
ծիծաղելով։ Գարեգինը վանդաց ամեններն այս  
բանիս, հապա վազեց զնաց իսկոյն ընող.  
մարդուն օդնելու, որ շատ չնորհակալ եղաւ.

անորմէ՝ իր մարդասիրութեանը համար՝, ու  
կաղալով շարունակեց իր ճամբան:

— Տես անգամ՝ մը, Գիսակ, ըսաւ մայրը,  
այն խեղճ աղքատը իմալով իր ոտքը ցաւ-  
ցուց, ու դուն կը խնդաս, ամցցիր. չտես-  
նեմ քեզ մէյմըն ալ՝ որ ուրիշին վնասին  
վրայ խնդաս։ Սորվէ դուն ալ քու եղբօրդ-  
պէս, օգնութիւն ընել կարօտ մարդերու, ու  
թէ որ չես ուզեր օգնել, դռնէ անոնց վրայ  
մի խնդար։

### ԱՆԿԵԴՈՒԹԻՒՆՆԵՐ

Օննիկը ու Երանուհին իրենց հօրը հետ  
մէկտեղ գեղեցիկ պարտէղ մը պիտի Երթա-  
յին պտըտելու։ Օննիկը ուրախութենէն սկսաւ  
ցատքըտել, ու յախճապակէ անօթի մը զար-  
նելով սենեկին վառարանին վրայէն վար ձգեց  
ու անօթը կտոր կտոր ըրաւ։ Երանուհին ցա-  
ւելով եղած վնասին վրայ, վազեց անոր  
կտորուանքը ժողվելու. այս միջոցիս մէջ հայ-  
քելնին վրայ հասաւ ու տեսնելով զանի.

«Անձո՞հք աղջիկ, պոռաց, կոտրեցիր այդ-  
անօթը, որ այնքան սուղ առած էի, շատ  
աղջկ ուրեմն ես ալ քեզ այսօր տունը կը  
չգետ, ու հետս չեմ տանիր։

— Զէ, հայր իմ, ըսաւ Օննիկը, ես կտրե-  
ցի անօթը, ու պէտք է որ ես տունը մնամ։

Այս բանիս վրայ հայրենուն պիտը շար-  
ժելով՝ գրկեց իր դաւակները, ու ըսաւ ա-  
նոնց հայրական գորովով մը.

— Երկուքնիդ ալ եկէք իմ հետս, ինչու  
որ երկուքնիդ ալ բարի զաւակ էք։ Երա-  
նուհի, դուն լսեցիր իմ յանդիմանութիւնս  
ու լրւու կեցար. Օննիկ, դուն ալ յանցանք  
վրայէդ ընետեցիր ու քու անկեղծ սիրոգ-  
յայտնեցիր։ Գրկեցէք զիս, ու սիրեցէք  
միշտ մէկզիկ՝ ինչպէս որ հիմա կ'ընէք. սի-  
րեցէք նաև բոլոր մարդեկը՝ ինչու որ ամենքն  
ալ ձեր եղբայրներն են։

### ՄԵԾՍԻՐԸ ԱՂՋԻԿ ՄՐ

Վիրդինէն օր մը իր մօրը հետ ժուռ գաւ  
լու կ'երթար, կուրծքը գեղեցիկ վարդ մը  
դրած։ Պարսին մէկը տեսնելով զան. «Ի՞նչ  
գեղեցիկ է» ըսաւ։ Այս խօսքիս վրայ Վիր-  
դինէն քիթը մէծնալով սկսաւ գոռողա-  
նալ. բայց պարոնը այս բանը տեսնելով՝  
դարձաւ ըսաւ նորէն։

— Օրիորդ, ձեզի համար չեմ ըսեր՝ թէ

Բնչ գեղեցիկ է, հապա այն վարդին համար  
որ ձեր կուրծքքը կը զարդարէ:

Այս ետքի խօսքին վրայ Վերդինէն ամընա-  
լին գետինը կ'անցնէր, և որուն ըստ մայրը.

— Սորմի՛ ուրեմն, սիրուն աղջիկս, ու գիտ-  
ցիր որ մարդիկ շատ անգամ մեղ չեն գո-  
վիր, հապա մեր զարդերը և հարստոթիւնը,  
ուստի ասկէ ետքը զգոյշ կեցիր՝ չխաբուել  
մէյմին ալ ստանց խմանալու անոնց միտքը»:

### ՄԻԱՄԻՏ ՏՂԱՅ ՄՅ

« Ի՞նչ այլանդակ կարծիք էր ան, կ'ըսէր  
Սիսակ իր մօրը։ Այս առառու վարժապետո-  
րան մը պատմելու վեց, ու ըստ թէ վարդը  
ծաղիկներուն թագուհին է, և թէ մեղու-  
ները մեղը կը շինեն։ Հիմա վարդ մը փրցուցի,  
որ իմ մատերս ծակծ կելով արունեց. վեթա-  
կին քովը դացի, մեղուներն ալ դիսխայթե-  
ցին։ Երաւ որ վարժապետը զիս կը խարէ  
եղիր։

— Զէ, վարժապետը քեզի խարած չէ,  
պատախանեց մայրը. վասն զի թէ վարդե-  
րը և թէ մեղուները՝ մինակ չար տղաներու-  
կը վնասեն. ասոնկ ալ աղէկ բաները այն  
մարդոց դաստիարակ էլ դանոնք»։

### ԽՆԱՅՈՂՈՒԹԻՒՆ

Պարսն Աղուարդը երկու աղայ ունէր, մէ-  
կուն անունը Հրանտ ու մէկալինը Մուշեղ,  
և տեմնելով որ շատ ստակ կը մնիսեն անոնք  
իրենց որկրամոլութեամբը, կանչեց իր առ-  
ջին ու ըստ:

« Սիրուն զառակներս, կը տեմնեմ որ դուք  
բոլոր ստակնիդ անուշեղէններու, շաքարե-  
ղէններու և ուրիշ այս տեսակ ուտելիքնե-  
րու կը մնիէք. ասոր համար կ'ուզեմ ձեզի  
բան մը առաջարկել. թէ որ կ'ուզէք՝ ձեզի  
սուած ստակներս աղէկ բաներու ծախսք ը-  
նել, կրնաք պահէել զանոնք կամ իմ քովա՝  
և կամ դրամանոցի մը (գումարարա) մէջ։ Ի՞նչ  
կ'ըսէք այս խօսքիս, սիրուն զառակներս։

— Ես ձեր քովը կը պահէեմ, ըստ Հրանտ-  
— Ես ալ դբամանոցի մը մէջ կը ձգեմ,  
պատասխան ստուաւ Մուշեղը։ Եւ երկու քին  
ուղածն ալ կատարուեցաւ։

Բայց Մուշեղ չկրնալով զսպել իր որկրա-  
մոլութիւնը, կ'երթար դրամանոցին ծակէն  
ստակները կը հանէր. իսկ Հրանտը իրեն-  
քինները հօրը մասուկին մէջ կը պահէր։

Յարիէ մը ետև, Հրանտ կարող եղաւ. էլ

պահած ստակովը քանի մը ուսման գիրքեր  
ծախու առնել, ու իր եղբայրը՝ որ բոլոր  
ստակները մնխած էր, չկըցաւ Հրանտին  
պէս օգտակար բաներ ձեռք բերել, ուստի  
իր սրտին մեծ ցաւ մը եղաւ ու ամօթով  
մաց իր ծնողացը քով, և անատեն երկուք-  
նին ալ իմացան թէ որչափ օդուտ է եղեր  
խնայողութեան մնտուկ մը ունենալը։

Ա.Մ.ՕԹԻ.Խ.ԾՈՒԹԻՒԽԻՆ

Պարոն Մեսրոպը կանչեց օր մը իր պզտիկ  
Գոհար աղջիկը և ըստ անոր. «Վար եկուր  
պարտէղը՝ ու տեսիր Ավրիկէէն ինծի եկած  
նոր տունկերը» Գոհար գնաց հոն, ու տես-  
նելով զանոնք՝ մէկ քանին շատ հաճելի ե-  
րեցան իրեն, որոնց տերևները բոլորովին օ-  
տար և ծաղիկներն ալ անծանօթ էին. ձեռ-  
քը կ'առնէր զանոնք, կը շփէր ու կը հոտո-  
աէր. Աւրիշ տունկի մը դպչելով մէկէն ետ  
քաշուեցաւ դարմանքով։

— Ի՞նչ տունկ է աս, հարցուց առջու-  
թեամբ մը իր հօրը. Բ'նչ է աս տունկը որ  
եթէ դպչիս կ'ամփոփի ու կը կծկի։

— Այս տունկը մարդուն դպչելէն, հովուն  
փշելէն, օդերուն փոփոխութիւններէն այն-

քան զգացում կ'ունենայ, որ անունը ամփո-  
փուկ դրուած. Է՛ Ասիկա խմառուն աղջկանց  
պատկերն է, որոնք կը փախչին շողոքորթու-  
թիւնէն, դէշ ընկերութիւններէն, չար գոր-  
ծերէն, և առանձնութեան մէջ քաշուած-  
կ'ապրին, ու որքան համեստ ու ամօթխած՝  
այնքան սիրելի կ'ըլլան։

— Ո՞հ, օրհնեալ ամիսովուկ, ըստ Գո-  
հար, ես զքեղ մաքէս պիտի չհանեմ ա-  
մենեին։

ՀԱՄԵՍՑՈՒԹԻՒԽԻՆ

«Ի՞նչ աղուոր հոտ կը բուրեն սա խոտե-  
րը, կ'ըսէր երանիկը իր մօրը, որուն պա-  
տասխան տուաւ մայրը».

— Դնտացնոր խոտերը, և կը տեսնես թէ  
ուսկից կ'եղէ հոտը։

— Ո՞հ, նայէ, նայէ սա մանիշակները, պո-  
ռաց երանիկ խոտերուն տակը զանոնք տես-  
նելով։

— Ցեսար, կը կնեց մայրը. մանիշակը որ  
ծաղիկներուն մէջ ամենէն շուտ կը բացուի,  
խոտերուն մէջ ծածկուած մնացեր է. բայց  
և այնպէս իր անոյշ հոտը զինքը դուրս կը  
հանէ ու յայսնի կ'ընէ. ասանկ պիտի ըլլայ

քեզի ալ, Գոհար, թէ որ համեստութեամբդ-  
կ ուսումնասիրութիւնովդ աղէկ անուն հա-  
նես, համբաւդ ինքնիրեն կը լսուի ու կը  
տարածուի և աւելի սիրելի ու պաշտելի  
կըլլաս ամենուն:

### ԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ

«Աղէկ մոիկ ըրէ ինձի, տղաս, կ'ըսէր  
հարուստ ասպետին մէկը իր տառը կամտաս-  
ուերկու տարեկան տղուն. այդքան մի հա-  
ւատար քեզի եղած դովեստներուն, ինչու  
որ ամէն ատեն անկեղծութեան նշան չեն,  
հապա երբեմն շողոքորթութենէն առաջ կո-  
գան:

— Ե ի՞նչ բան է շողոքորթութիւնը, հար-  
ցուց տղան:

— Դովեստ մ'է, պատասխանեց հայրը, որ  
շատ անգամ մեծատուններուն կ'ընեն՝ չէ  
թէ անոնց արժանիքին, հապա անոնց հարո-  
տութեանցը համար: Կ'ուզէ՞ս դուն շողոքոր-  
թութեան օրինակ մը ունենալ. իջիր ինձի  
հետ դաշտը . . . ։ Արդ կը տեմնես այն բա-  
շեզը որ պլուած է կաղնիին:

— Այո, կը տեմնեմ զանի:

— Ահաւասիկ այս է շողոքորթութեան օ-

րինակը։ Իր գիրքը կարծել կու տայ մեզ  
որ կաղնիին զարդարանք մ'է այն, սակայն  
անոր մանդական մէկ մասք ինք կը վայելէ և  
անոր զօրութիւնով կ'ապրի։ Յիշէ ուրեմն  
այս բաղեղք, և զդոյշ եղիր որ գովեստնե-  
րու գիւրաւ չհաւատասաւ Սակայն քեզի իրաս  
կու տամ որ շատ երկմիտ ալ չըլլաս, վասն  
զի ամեն բաներուն վերջին ծայրը գովելի  
չէ. ուստի ինչպէս որ ուրիշներուն անուշ  
խօսքերուն կոյր գիւրահաւատութիւն ընելք,  
ասանկ ալ ուրիշին խօսքերուն վրայ կասկած  
և երկբայութիւն ունենալը մալութիւն է։

### ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ

Գտանիկ և Արուսեակ հարուստ՝ գաւառա-  
պետի մը զաւակներն էին, որոնք ամենեին  
գործքի մը հետ զբաղած չըլլապով, միշտ  
սիրտերնին կը նեղանար։ Օր մը երբոր գա-  
տարկ ասդիս անդին ժուռ կու գային դաշ-  
տի մը մէջ առանց մամառք մը ունենալու,  
տղու մը ձայնը լսեցին, որ ուրախութեամբ  
կ'երգէր. Գտանիկը խսկոյն դարձաւ ըսաւ իր  
քրոջը Արուսեակին. «Կարծեմ թէ այս տղան  
դպրատուն չունենալով այսօր, հանգիստ  
նստեր խսդ կը կանչէ։

— Ինծի ալ այնպէս կ'երևայ, պատասխանեց քոյքը . . . : Ու իսկոյն վաղեցին երկուքնին մէկէն դէպ ՚ի անոր քով։ Մէյ մըն ալ ինչ կը տեսնեն. պատիկ գեղացի տղայ մը նստած յարդէ պղտիկ խոյրեր կը հիւսէր, ու անանկ գլուխը կախած խելքը տուերէր իր գործքին, որ անոնց դադը չտեսաւ։

— Ո՞չ, ի՞նչպէս ուրախ ես, բայտ անոր Գառնիկը։

— Այո, պատախանեց տղան, երբոր աշխատելու գործ մը ունենամ, միշտ ուրախ կը լսամ։

— Ե, չես ձանձրանար բնաւ աշխատութենէն։

— Ծաղր կ'ընէք զիս, դործ չունեցած ժամանակս միայն սիրաս կը նեղանայ։ Դուք չէք բանիր։

— Բնաւ հարկաւորութիւն չունինք բանելու։

— Գործքի մը հետ չեղած ժամանակիդերքէք ուրախութիւն կ'զգա՞ք։

— Ամենեին։

— Եաւ աղէկ, մէյ մը գործքի ետևէ եւ զիք, փորձեցէք, ու կը տեսնէք որ աշխատութեան ձեռք զարկածնուղ պէս, իսկոյն ուրախութիւնն ալ վրայ կու։

Գառնիկ և Արուսեակ ջանք ըրին առջի բերանը աշխատութեան մը ետևէ ըլլալ, և իսկոյն հասկըցան որ գեղացի տղան իրաւունք ունէր, և թէ ուրախ ըլլալու միակ միջոցը, դատարկ չկենալի է։

### ԲԱՐԵՍԻՐԸ ԲԱՐԵԿԱՄՄ ՄԸ

Արտաւաղդ՝ հարուստ պարոնի մը ական էր, օր մը երբոր իր պղտիկ բարեկամներուն մէկ քանիին հետ կը խաղար, անոնցմէ մէկը որուն անունը Վահրամ էր, խենթի պէս վաղիւտելով, սեղանի մը կը զարնէ ու կը կործանէ, որուն վրան յախճապակիներով լցուն էր, ու զամէնքը մէկէն կը կոտրտէ։ Խեղճ տղան այս վնասին վրայ կայծակէ զարանուածի մը պէս յանկարծակի եկաւ։ Արտաւաղդ՝ իր բարեկամին սիրաը կտրուելուն վրայ խիստ ցաւելով, վաղեց գնաց մօրը քով, ու ըստ անոր։

« Ո՞չ, մայր իմ, վայ եկաւ դիմուս։

— Ի՞նչ եղար, տղաս, ի՞նչ պատահեցաւ քեզի։

— Ո՞չ, խիստ մեծ ցաւ մ'ունիմ . . . ովիսի ներէք ինձ արդեօք, սիրելի մայր իմ։

— Մի վախնար, խօսէ նայիմ . . . խօսէ։

— Վաղելու ժամանակս չունենելով եպեւնու սեղանը կործանեցի և թասերը . . . :  
— Կոտրտեցա՞ն:  
— Ահ, այս :

— Ես տեսայ ով կոտրտեց զանոնք, երբոր սրահին առջևէն կ'անցնէի, ասկայն քու բրած խարէութեանդ յօժարութեամբ կը ներդմ, որ քեզի պատիւ կ'ընէ: Դարձիր, գնա վահրամին, ու ըսէ անոր որ ամենեին չվախնայ թէ յանդիմանութիւն մը կը լսէ:

Վաղեց Նրաւագդ մէկէն պլուեցաւ մօք վիդք, ու խիստ ուրախ եղաւ իր ընկերը յանդիմանութենէ աղատելուն համար:

### ԲՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ

Աշխան առտու մը պարապ անցընելով, երբ որ իր մայրը կէսօրուան հացի կանչեց զինքը գանդաս ըրաւ թէ թանը համով չէր եփած, ու քանի մը դգալ միայն սիրոը չուզելով կերաւ: Ետքը մայրը աղբիւրը զրկեց զինքը որ մախաջուրով լամերը լուայ: Երիկուան զէմ երբոր տուն դարձաւ, մայրը իր առջեք դրաւ ուտելու համար կէսօրուընէ աւելցած թանը. «Ահա այս թանք խիստ աղէկ է, բայ-

Աշխան իր մօրը դառնալով և ախորժակով ուտելով:

— Գիտե՞ս պատճառը, պատասխանեց մայրը, թէ ինչո՞ւ համար համով կ'երեխ այս թանք, վասն զի պարապ չկեցար, ու աշխատելով ախորժակդ բացուեցաւ. անոր համար ամեն կերակուր համով կ'երեւայ: Ասիկա առաւօտուն Աստուծոյ մեզի տուած կերակուրին աւելցուին է, ու մենք երբոր յոդնելով կը վայելենք զան, համով կու դայ. բայց երբոր դատարկութեամբ և ծուլութեամբ վայելենք Աստուծոյ խիստ գեղեցիկ ու սիրելի պարգևն ալ մեզի անհամ կու դայ»:

### ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՄԷԶ ՓՈՒԹԱՉԱՆ ԸՆԼԱԱ

Պատիկ Զարէ հը խիստ բարի սիրտ մը ունէր. բայց իր ծուլութիւնը շատ վսաս կու տար իր այնքան աղէկութեանը: Հօրը տօնին առջի երիկունը, փոսի մը քով շատ ելակներ տեսաւ, ու միտքը դրաւ որ անկէ ժողվէ ու հօրը ընծայ մը ընէ. բայց հետեւալ օրը այնքան ուշ գնաց զանոնք հաւքելու որ բոլոն ալ հատեր էին:

Շաբաթէ մը ետև բլուրի մը դլուխը եւ-

լեռով չորս հատ շուշանի բոյս տեսաւ, որոնք  
կոկոն բռներ էին. ու միտքը դրաւ կապոց  
մը շինել անկէ ու մօրք բնծայել. բայց այն-  
քան ուշացաւ զանոնք ժողվելու երթալ, որ  
ծաղկները սկսան չորնալ ու թափիլ, ու տղոն  
սիրոք շատ ցաւեցաւ:

Քանի մը ժամանակ անցաւ: Զարեհ լսեց  
թէ աղքատ պղտիկ տղայ մը, հիւանդ ու  
անօթի պառփեր էր յարդանոցի մը մէջ ե-  
րեսի վրայ մնացած: Զան տեմնելով սիրոք  
ելաւ, ու միտքը դրաւ որ ամեն օր իր ուտե-  
լու թանը անոր տանի: Բայց չկրցաւ կատա-  
րել միտքը դրածը, վասն զի օր մը կ'ըսէր  
թէ անոր ստամոքսին խիստ ծանր կու գայ  
թանը. միւս օրը կ'ըսէր թէ քիչ օգուտ կ'ը-  
սէ անոր. երրորդ օրն ալ թանին մէջ մուխ  
դացած է՝ ըսելով պատճառ կը բռնէր, ու  
չերկնցնեմ, այնքան սիրոք շուզեց տամելու,  
որ վերջապէս երբոր օր մը ելաւ գնաց՝ խեղճ  
աշամ գծըաղդութեամի մեռած գտաւ: Այս  
բանը այնքան աղղեց անոր որսին մէջ, որ  
այն օրուքնէ սկսաւ սորվելու՝ նոյն ժամուն  
մէջ ձեռքէն եկած բարեգործութիւնը վա-  
զուան չձեռ:

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Կադմոս առառու մը իր հօրք հետ պարտէ-  
ղը գնաց. ասդիս անդին ցորենի փոքրիկ կա-  
լերուն (Հարման) նայելին ետքը, մէկէն դար-  
ձաւ ըսաւ անոր.

— Տեսա՞ր, հայր իմ, երէկ իրիկուն արևե-  
ծաղիկը այն կողմը դարձեր էր, ու այս առ-  
տու ասդին կը նայի. ինչ է արդեօք ասոր  
պատճառը:

— Հիմա կը բացատրեմ քեզի, պատաս-  
խան տուաւ հայրը, երէկ իրիկուն այդ ծառ  
զիկը արևուն մարք մտած կողմը կը նա-  
յէր, հիմա ալ արևուն ծագած կողմը դար-  
ձած է:

— Ուրեմն միշտ արևուն կը նայի:

— Այս, միշտ արևուն, ինչու որ անկէ կեն-  
դանութիւն ու ջերմութիւն կ'ընդունի. ա-  
սանկ ալ գուն, որ Աստուծմէ ստեղծուեցար,  
պարտաւոր ես միշտ անոր դարձնել միտք-  
վասն զի ան է որ կը սնուցանէ քեզ ու միշտ  
կ'օդնէ քեզի»:



ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹԻՒՆ

Պղտիկ Եփրոզինը ձեռքին մէջը կը ժողվէր սեղանին ափողոցին վրայ մնացած հացի փշրունքը, ու բակը ելլելով ձիւնին վրայ ճնճղուկներուն կը նետէր զանոնք։ Մայրը տեսաւ զան ու բատ. «Ի՞նչ կ'ընես, աղջիկս։  
— Ճընճղուկներուն կերակուր կու տամ։  
— Բայց պիտի պաղիս, ան ալ գիտօս։  
— Համբերութիւն. ինծի միշտ կ'ըսէք թէ աղէկութիւն ընելու համար մարդս քիչ մը նեղութիւն կը քաշէ։  
— Ապրիս, աղջիկս։ Բայց դուն աշխարհքիս բոլոր ճընճղուկները կրնանս կերակրել։  
— Ես ասոնք կը կերակրեմ. Աստուծոյ նախախնամութիւնն ալ մնացածները կը հոգայ. դուք ինծի քամած էք նաև թէ նախախնամութիւնը իր ստեղծածները երեսէ չձգեր։  
— Ո՛հ, սիրուն աղջիկս, միշտ ասանկ մնացիր, ըսելով մայրական սաստիկ սիրով համբուրեց անոր երեսը։

ԱՄԵՆՈՒՆ ԱՂԵԿՈՒԹԻՒՆ ՈՒԶԵԼ.

«Ո՛հ, ան հրէաները, կ'ըսէք Գրիգոր իրհօրը, չեմ կրնար համբերել հրէաներուն։  
— Եւ ինչու, հարցուց հայրը անոր։  
— Ինչու որ քրիստոնեայ չեն, պատասխանեց տղամ։  
— Թէպէտ քրիստոնեայ չեն, բայց քու եղբայրներդ կը սեպուին, ու անոնք ալ մեղի պէս հոդի ունին։ Միթէ Աստուծ, մեր բարեխնամ ստեղծողը, իր բարերարութիւններէն կը զրկէ հրէաները։ Նայէ, արեւոն լցուը. ստիկա մէկ բարիք մըն է որ Աստուծ թէ քրիստոնեաներուն և թէ ուրիշ աղդերուն վրայ կը տարածէ։ Օդը, որ մեղի կենդանութիւն կու տայ, միթէ կուպաշները կը զրկէ։ Զուրը, որ մեր ծառաւութիւնը կ'անցընէ, բարերարութիւն մը չէ, որ Աստուծ իր բոլոր ստեղծածներուն կը բաշխէ։ Պատասխան տուր ինծի հիմա. աղջիկ կը թուի քեզ Աստուծոյ հիտեիլ։

— Ո՛հ, այս, պատավխան տուաւ Գրիգոր։  
— Խիստ աղջիկ, կրկնեց հայրը, սորով ուը եմն դուն ալ սիրել բոլոր մարդիկը, ինչու որ ամենքն ալ Աստուծոյ զաւտկներն են։

ԸՆԿԵՐԾԻՐՈՒԹԻՒՆ

Պատիկ Գարեգինը կ'ըսէր որ մը իր մօրը .  
«Երբ ես իմ հայրս, մայրս ու եղբայրներս  
կը սիրեմ, ինչ պէտք է որ միւս մարդիկ-  
ներն ալ սիրեմ»:

— Պէտք է հապա, պատասխան տուաւ  
մայրը, սյաբտաւոր Ենք սիրել մեր ընկեր-  
ներն ալ Աստուծոյ սիրոյն համար, որ ամեն  
մարդերը հաւասարապէս կը սիրէ, վասն զի  
անոր առջևը ամենքն ալ հաւասար են թէ  
բնութեամբ և թէ հոգիով: Կը հարցնեմ  
քեզ, բայէ ինձի, ովկ կը շինէ քու ոտքեղ-  
կօշիկները, ովկ կը կարէ բաճկոնդ, ովկ կը  
պատրաստէ կերակորդ, բայէ ինձի՝ դռն կը  
հոգաս այս բաները:

— Զէ, կօշիկս կօշկակարը կը շինէ, բաճ-  
կմնս գերճակը կը կարէ, ու հացն ալ հացա-  
գործը կ'եփէ . . . :

— Ուրեմն երախտագիտ եղիր և սիրէ զա-  
նմնք որ քու վրայ կը խորհին և քու շահե-  
րու կը ծառային. ահա այս է ամեն մար-  
դերու ճշմարիտ պատրաւորութիւնը:

ՎՀՍՈՒԹԵՆՔ ԱՌԱՋ ԵԿԱՆ ԶԱՐԻՔԸ

Պարէտ անուն տղուն մէկը այնքան վհաւ  
տած էր ամեն բանէ, որ ամեննեին ձեռքը  
դործ մ'առնելու կամք չունէր ու դրեթէ  
աշխարհքէն ձանձրացեր էր. ուստի իր երկ-  
րի բոլոր մարդիկը Անհոգ Պարէտը կը կան-  
չէին զինքը: Թէպէտ բարեսիրտ տղայ էր, բայց  
սիրոը ինչպէս ըսինք կտրած էր, ու ամեննեին  
աղէկ բան մ'ընելու կամք չունեցաւ, վասն զի  
վհատութեան մէջ ինկած էր ու Աստուծէ  
յոյսը կտրեր էր: Քանի որ իր հայրը մեռաւ,  
ձեռքէն ամեննեին բան մը չդալով, իր գոր-  
ծերը օրէ օր գէշի գացին. ու երբոր իրեն  
կ'ըսէին թէ, «Աշխատէ Պարէտ, ու ձեռքդ-  
եղած արհեստովը չանա հացդ հանելու»,  
պատասխան կու տար. «Անօգուտ է. Աստ-  
ուծ զիս երեսէ ձգեց»:

Կը հառաջէր, կը մռմնար, կը զայրանար,  
ու ձեռուըները մէջքը խօթած ժուռ կու  
գար: Ետքը գիտէք ինչ եկաւ գլուխը  
թշուառացած գնաց ողորմութիւն մերալու,  
ու վերջապէս հիւանդանոցը մեռաւ: — Վայ  
անոնց որ Աստուծոյ Նախախնամութենէն ի-  
րենց յոյսը կը կտրեն:

ՏԱՆՉԻՆ ՄԵԾ ՇԱԾՈՒ

Եթեր Աղուարդը իր տանը դիմացը տնկած մեծ ծառի մը շուքին տակ նստած էր, ու իր պղտիկ թոռերն ալ անոր դեղեցիկ պլտուղներէն փրցունելով ախորժակով մը կ'ուտէին: Պապերնին անոնց երեսը նայելով, դարձաւ բառ. «Ինձի կ'երևայ թէ աս տանձերը շատ ախորժելի եկան ձեղ: Ինձի մտիկ ըրեք, այդ գեղեցիկ ծառին պատմութիւնը ըսեմ ձեզի: Օր մը հոս կայնած էի . . . այն օրէ ՚ի վեր ճիշդ յիտուն տարի է . . . այս տեղս, այն, այս տեղս էր, ուր հիմա տանձին ծառը կը գտնուի, ու հարուստ գրացիիս մէկուն հետ կայնած խօսեցած ժամանակնիս, աղքատոթեանո վրայ կը գտնգտուէի, «Եատ երջանիկ կ'ըլլայի՝ կ'ըսէի անոր, թէ որ գոնէ հարիւր դահեկան կարաղ ըլլայի տեղ մը դնել»: Դրացիս որ կատարեալ մարդ մ'էր, պատասխան տուաւ ժպտելով.

— Եթէ կամք ընես կրնաս քիչ ատենուան մէջ փափաքածդ ձեռք ձգել խօսքս մտիկ ընելով: Նայէ մէյ մը բոլորակքդ . . . : Կը տեսնես աս չմշակուած երկիրը, ահա ստոր

մէջ պահուած է ձեր վնասուած հարիւր դահեկանը, բաւական է միայն որ ուր ըլլալը գիտնաս:

Այն ատենը հաստղլուխ մարդ մ'էի ես, և երբ գիշերը մօտեցաւ, շատ խորունկ փորեցի գեանինը, և սիրաս շատ ցաւեցաւ տեսնելով որ բան մը չգտայ հոն: Հետեւեալ առտուն երբոր գըացիս տեսաւ բացած ծակս, խնդալէն սկսաւ ճաթիլ ու բառ ինձի.

— Ի՞նչ ապուշ ես եղեր դուն. ես քեզի այս մոքով չըսի, բայց ինչ որ է ալ ըրած գանուեր ես. քեզի մէկ պղտի բոյս մը տամ, այս փոսին մէջ դիր, ու քիչ տարուան մէջ քու հարիւր դահեկան վարձքդ կ'ընդունիս:

Տնկեցի պղտիկ տունկը որ հիմա աճելով այդ մեծ ծառը եղաւ, ինչպէս որ կը տեսնէք: Եթ աղնիս պտուղները, որ շատ ժամանակէ ՚ի վեր կը քերէ, իմ վնասուած հարիւր դահեկանէս աւելի շահ տուին. ու այս բանիս փրայ հասկըցայ թէ մարդուս բարի կամքը ու աշխատանքէ չփախչիը երեն ճըշմարիս դանձ մ'է եղեր:

ԿԵՇԱԱՍՆԵՐԸ

Օրիորդ Ռոպի գեղեցիկ սենեակ մ'ունէր,  
բայց ամեննեին տեսք չունէր այն, ինչու որ  
միշտ տակնուվրայ էր ու բնաւ չէր շոկեր,  
թէպէտ իր մայրը անդադար խրատ կու տար  
անոր որ իր խուցին հոգ տանի միշտ։ Կիրա-  
կի օր մը ճաշէն ետքը երբոր հագուած կո-  
կուած դունէն դուրս ելելու վրայ էր, իր  
գրացիին մէկուն աղջիկը պղտիկ կողով մը  
բերաւ անոր խոշոր ու սև կեռասով լեցուն։  
Եւ որովհետեւ պարպելու համար գատարկ  
բան մը չունէր, ուստի կողովը աթոռի մը  
վրայ ձգեց, ու իր մօրը հետ պտըտելու  
գնաց։ Եւ երբ իրիկուան դէմ Ռոփիյոդնած  
տուն դարձաւ, շիտակ իր սենեակը գնաց և  
անզգուշաբար աթոռի մը վրայ նաստաւ . . .  
բայց յանկարծ Աստուած իմ, Աստուած իմ՝  
պոռալով տեղէն ցատկեց, և տեսաւ որ կե-  
ռամներուն վրայ նատեր ու բոլորն ալ ճմիեր  
էր։ Մայրը լսելով անոր ճայնը՝ ճրադով մը  
վաղեց եկաւ, ու տեսաւ որ Ռոփիին ճերմակ  
ու նոր հանդերձը անանկ աղտոտեր էր, որ  
ալ ձեռք չէր բռնուեր ու նորէն գործածե-  
լու չէր գար։ Ան ատենը սկսաւ յանդիմա-

նել Ռոփիին իր խրատները մտիկ չընելուն  
համար, և ըստ։

— Կը տեսնես, ինչպէս հարկաւոր է միշտ  
կարդի ու կանոնի մէջ պահել սենեակը, ա-  
մեն բան իր տեղը դնելով, ինչպէս որ մարդ-  
կութիւնն ալ կը պահանջէ։ Հիմակ ահա քու-  
անհոգութեանդ պատիժը գտար, և կը յու-  
սամ որ ասկէ ետքը ալ կը սորվիս ու կար-  
դի կը դնես սենեկիւդ կահ կարասիքը, որ  
մէյ մ'ալ գլուխդ վնաս մը չգայ։

ՎԱՐԴԻ ԲՈՅՍ

Մաքրուհին թաղարի մը մէջ վարդի պղամիկ  
բոյս մը տնկեր էր, որ գարնան եղանակը մօ-  
տիցած ատենները գեղեցիկ կոկոններով  
լեցուն կըլլար։ Երբոր օդը աղուոր ըլլար,  
Մաքրուհի պատուհանին դրախ կողմը կը  
գնէր թաղարը, և ամեն իրիկուն՝ եթէ գե-  
շերուան օդը ցուրտ ըլլար, հոգ կը տա-  
նէր որ սենեկին մէջ պահէ զանիկա։ Բայց  
իրիկուն մը այս հարկաւոր զդուշութիւնը  
չըրաւ, ինչու որ այն գիշեր օդը անուշ ու  
հանդարտ կ'երեւար իրեն։ Իսկ հետեւալ  
առառ երբոր ելաւ՝ վարդերը ցուրտէն չթ-

ցած դտաւ։ Մաքրուհին ասոր վրայ սառ-  
տիկ ցաւելով, կու լար ու կըսէր.

«Ո՞չ, միայն մէկ անդամ՝ անմտութիւն  
ընելով իմ բոլոր աշխատութիւնս փճա-  
յաւ»։

Մայրը լսելով անոր լացը, պատասխանեց.

— Մի յուահատիր, սիրելի աղջիկս։ Կրնայ  
այս թեթև զնարք քեզի մեծ բարութեան  
մը աղբիւր ըլլալ, Սորվէ որ ցուրտը ծաղ-  
կած վարդերուն ինչ զնաս որ կը բերէ, մո-  
լութիւնն ալ նոյնպէս կ'ընէ անմեղութեան,  
ուստի մոլութենէ զգուշանալու համար, պէտք  
է անդադար ու շարունակ մտադրութիւն  
ընել։

### ՍԱԳԻ ԶԱԳԵՐ

Սաստիկ ձմեռուան մը մէջ երկու գեղացի  
պղտիկ տղաքներ, Հեղինէ և Հրանտ, ջաղացք  
կ'երթային, գլուխնուն վրայ մէյմէկ պղտիկ  
տօպրակ ցորեն տանելով։ Ջաղացպանին բա-  
կէն անցնելու ժամանակ, Հեղինէն տեսնե-  
լով որ սագերը սառին վրայ ժուռ կու դային  
ցուրակն ու անօթութենէն դողլալով, գլխի  
տօպրակը վար առաւ ու քանի մը ափ ցո-  
րեն նետեց առջևնին։

Հրանտ ակաւ քամահրել զինքը ըսելով.  
— Եատ անմիտ ես դուն որ ատանկ բուխ  
սիրտ ունիս։ Դուն փուճ տեղը ցորենը կը  
հատցընես. թէ որ մեր հայրը ու մայրը լսե-  
լու ըլլան՝ նայիս որքան պիտի որդողին  
քեզի։

Հեղինէին սիրտը ցաւելով պատասխանեց.

— Երաւոնք ունիս, եղբայրս, ցորենը նե-  
տեցի. բայց այս խեղճ թռչնիկներուն մեղ-  
քընալուս համար էր, ուստի չեմ կար-  
ծեր որ մեր բարի ծնողքը այս բանիս հա-  
մար պատժեն զիս, ինչու որ միշտ բած են  
ինձ թէ՝ Աստուած բարի սիրտ ունեցող ան-  
ձերը կը վարձատրէ։

Եւ երրոր քոյր ու եղբայր ջաղացքը մտան  
ալիւրը առնելու համար, տեսան որ բարե-  
սիրտ Հեղինէին տօպրակին մէջի ալիւրը  
Հրանտին ալիւրէն կրինապատիկ աւելի էր։

Հրանտին զարմանքէն լեզուն կապուեցաւ,  
ու չէր գիտեր թէ հաւատայ արդեօք, ու  
հրաշք մը կը կարծէր զանի։ Բայց բարի ջա-  
ղացպանը, որ անոնց խօսակցութիւնը մտիկ  
ըրեր էր, գուրսը բակը ելաւ, ու ըստ Հե-  
ղինէին։

— Անօթի ձագերուն վրայ ունեցած դութդ  
ինձի այնքան հաճելի երեցաւ, որ քու ա-

լիւրիդ չափը աւելցուցի, Ես քու տօպրա-  
կիդ մէջ կրկին ալիւր դրի, որ պղտիկ նշան  
մէ յաւիտենական վարձքին, որով Աստ-  
ռած քու բարեգութ սիրտդ պիտի փոխա-  
րինէ:

### ԶՈՒՄՆԸ

Երկու մուրայիկ տղաքներ ժայռուտ ճամ-  
բու մը վրայ չուանի մը կտոր գտան, ու  
սկսան կուուիլ զայն մէկ մէկու ձեռքէ քաշքշե-  
լով, Կոխւը ու պոռապու ձայներնին այնքան  
սաստկացան որ ձորերը ու ժայռերը կը հնչե-  
ցընէին:

Չուանին մէկ ծայրէն մէկը՝ ու մէկալ  
ծայրէն ալ միւսը բռներ էր, և ամեն մէկեր-  
նին բոլոր ուժովնին կը քաշէին որ իրարու  
ձեռքէն յափշտակեն, Վերջապէս չուանը  
վրթաւ, ու երկուքնին մէկէն ցեխին մէջ իյ-  
նելով սկսան տապլտըկիլ:

Դեղացիին մէկը որ զիրենք հաշտեցնելու  
եկեր էր, տեսնելով անոնց գլուխը եկածը,  
ըստ:

— Ահա կոռարարներուն գլուխը աս կու  
դայ: Կտոր մը չուանի համար, որ մէկ  
տակ չարծեր, դժոխային ձայն մը փրցու-

ցիք: ու վերջապէս ձեզմէ որը շահեցաւ: Եւ  
ոչ մէկերնիդ: այլ միայն ինքզինքնիդ ծաղր  
ըրիք, ու երկու խողի նման տղմին մէջ տա-  
պլտըկեցաք: Սորվեցէք հիմա անմիտներ,  
թէ կոխւն ու վիճաբանութիւնը շատ անդամ  
ցաւալի հետևեանք կ'ունենայ: Զեր վնասովք  
հիմա սորվեցէք ու խելքերնիդ գլուխնիդ  
բերէք:

Ասանկ ըսելով թողուց զանոնք պապսն-  
ձած՝ ու ինքը իր դաշտը դարձաւ:

### ԱՏԱԿԻ ԱՂԷԿ ԲԱՆԻ ԳՈՐԾԱԾԵԼ

Աշխատասէր ատաղձագործ մը կար, որու  
շահը տեղն էր, չափաւորութեամբ կ'ասլըէր,  
պարզ վայելչութեամբ մը կը հագուէր, ու  
խոհեմութեամբ բոլոր աւելորդ ծախքերէ  
ետ կը կենար: Ճախրակագործ մ'ալ որ իր  
դրացին էր, գնաց օր մը անոր խանութին  
առջեւ կայնեցաւ ու ըստ:

— Կ'աղաչեմ ըսէ ինծի, շահած ստակ-  
ներդ ինչ կ'ընես:

— Իմ վաստըկած ստակիւ մէկ մասովք,  
պատասխան տուաւ ատաղձագործը, պարտ-  
քերս կը վճարեմ ու միացածք վաշխի կը  
դնեմ:

— Զիս ծաղր կ'ընես, պատասխան տուառ  
ճախրակագործը, դուն պարտք չես ունե-  
նար, և ոչ վաշխի գնելու գրամագլուխ:

— Երաւ է, ըսածդ. կրկնեց ատաղձագոր-  
ծը, հիմա կը հասկըցընեմ քեզի բանին ինչ-  
պէս ըլլալը, իմ ծնողքս՝ ծնած օրէս մինչև  
տախտակը քերիւով յըղկելու սղոցով կտրել  
առրվիլս, մեծ հոգով ու սիրով մեծցուցին  
զիս, որ հայս հանեմ, ու աղէկ կրթութիւն  
մը տուին ինձի: Հիմակ պարտաւորութիւնը  
զիս կ'ստիպէ օգնելու իմ ծեր ու սիրուն ծնո-  
ղացս, որ միայն ինձի համար կ'ապրէին, և  
այս է պարտքս որ շահած ստակիս մէկ  
մասովը կը վճարեմ: Մնացածովն ալ զա-  
ւակներս կը նայիմ ու կը կրթեմ. ու ահա  
շահածիս միւս մասն ալ այս է, որ վաշխի  
կը գնեմ, որպէս զի իմ զաւակներս ալ ա-  
նոր վարձքը ինձի վճարեն երբոր ծերանա-  
լու ըլլամ: Իմացա՞:

— Խիստ աղէկ իմացայ, պատասխան տուառ  
ճախրակագործը. բարի հայր եղողը միշտ  
իր զաւակներուն երջանկութեանը ու ապրուս-  
տին վրայօք կը խորհի. ու ասոնք ալ պար-  
տաւոր են իրենց հայրը երախտադիտու-  
թեամբ վարձատրել:

### ՏՕՆԱՎԱՃԱՐԻ

Հարուստ խաթունին մէկը՝ որ գիւղը կը  
ընակէր և ամեննեխն զաւակ չունէր, ուղեց  
իրեն որդեգիր առնել մօտ քաղքին մէջ ե-  
ղած աղքատ աղջկանց մէջէն ամենէն աշխա-  
տասէր և համեստը, որ իր առջել պիտի  
ելլէր:

Ուստի այս միտքով ելաւ տօնավաճառը  
գնաց. և իսկոյն իր չըրս կողմը հաւքուե-  
ցան բազմաթիւ աղքատ աղջիկներ: Տիկինը  
ամեն մէկուն ստակ տուառ, ու ըստ անոնց.

— Գացէք, վնառուեցէք, ու ձեզի հաճելի  
երեցած բաները ծախու առէք. ետքը նո-  
րէն հոս դարձէք ձեր ծախու առած բանե-  
րովք:

Գացին աղջիկները. ու քիչ ատենէն վե-  
րադառնալով հետերնին կը բերէին՝ որը խա-  
ղաղիքներ, որը գոյնզգոյն ժապաւէններ, ո-  
րը գլուխ կապելու զարդեր, և վուճումուճ  
բաներ: Միայն Զարտոհին անանկ բաներու  
ստակը չէր մսխած, հապա անոնց տեղը ա-  
ղեկատ մը, այսինքն գերձան մանելու գոր-  
ծիք մը ծախու առեր էր, տասը կամ տաս-

ուերկու իլիկով, Սնատեն խաթունը ախոր:  
ժեղով անորմէ, ձեռքէն բռնեց ու ըստւ.

— Սիրուն աղջիկս, դուն ամենէն իմաս-  
տուն ու խնայոլ ես: Քու ընկերներդ յայտ-  
նի ցուցուցին ինծի թէ աշխատութենէ ու  
ինայողութենէ աւելի զարդարանք և փուն-  
քաներ սիրող են, իսկ գու անսնց հակա-  
ռակ՝ աշխատութիւնը կը սիրես: Ուստի ե-  
ռակ՝ ինծի հետ գիւղը, ու ասկից ետք իմ  
զաւակս պիտի ըլլաս:

### ՀԱՎԻԻ

Գարնան մէջ գեղեցիկ առառու մը, երե-  
տասարդ հովիւլին մէկը իր ոչխարիները կը  
պահպանէր, որնք ծաղկալից ձորի մը մէջ  
կ'արածէն անտառներուն զարդարուած լեռ-  
ներու ուրքը: Այս երիտասարդը ուրախու-  
թեամբ խաղ կանչած ժամանակը, Եշխան մը  
մէկ անցնէր անկէ իր որտորդ ընկերներովք մէկ-  
տեղ ու լսելով անոր ձայնը, քովք դնաց և  
ըստւ անոր.

— Որքան ուրախ ես, սիրուն տղաս-  
— Ես ալ գիտեմ որ ուրախ եմ, սկատաս-  
խանեց տղան:

— Իրաւ կ'ըսես:

— Ե՛, ինչու չէ: Ուրախ եմ. վասն զի հաշ-  
րուստ եմ. . . դուքսի մը պէս . . . մեր  
բարի իշխանին պէս հարուստ եմ. նայեցէք:

— Բայց ինչ ստացուածքի տէր ես, որ  
այդչափ հարուստ եմ կ'ըսես:

— Ըսեմ ձեղի. արևուն ճառագայթը, որ  
կապոյտ երկինքին երեսը կը փալիի, այն-  
չափ քաղցր է ինծի՝ ինչպէս որ իշխանին ալ-  
քաղցր է. լեռները և ձորերը կը կանանչին  
և ծաղիկներով կը զարդարուին առաւել ին-  
ծի՝ քան թէ անոր համար. ես իմ բազուկ-  
ներս հարիւր հաղար գահեկանի չեմ տար,  
և իմ աչքերս անոր գանձին բոլոր հարստու-  
թեանը հետ չեմ փոխեր:

— Ապրիս, ըստւ իշխանը սիրելով զանի:

— Ասիկա դեռ քիչ է, շարունակեց տղան.  
Ես հարուստ եմ նաև իմ ցանկացած բանե-  
րովս, ինչու որ ինծի հարկաւոր եղածէն ա-  
ւելի բան չեմ ցանկար: Ես ամեն օր մինչեւ  
կշտանալս կ'ուտեմ, ծածկուելու չափ լաթ  
ունիմ, ու իմ աշխատանքս առողջ և ուրախ  
կը պահէ զիս, ինչպէս որ կը տեսնէք: Ոչ,  
ինչ կ'ըսէք. իշխանի մը չափ հարուստ եմ  
թէ ոչ:

Բարի իշխանը սկսաւ խնդալ՝ ու զինքը  
ճանչցուց անոր, այս խօսքերը ըսելով.

— Իրաւունք ունիս, բարի տղաս, ու քանի  
որ ատանկ աղէկ մտածմունքներ ունիս, քու  
վրայէդ պակաս չըլլար ուրախութիւնը. ինչու  
որ ուրախութիւնը աշխատանքի և չափաւոր  
փափաքներու զաւակն է:

### ԸՆԿՈՒԶԻ ՓԵՃԵԿՆԵՐ

Սահակ ասպետը ճշմարտութիւնը և ար-  
դարտութիւնը խիստ շատ կը սիրէր: Ուս-  
տի քանի մը չարագործներ անսանկ սրտմտեր  
էին անոր գէմ, որ մէջերնին խօսք ըրին զա-  
նի մեռյցնել տալու, ու այս բանիս համար  
մարդասպանի մը ստակ տուին, որ հետևեալ  
գիշերը երթայ սպաննէ զանի՝ խորունկ քնա-  
ցած ժամանակը:

Ասպետը ամեննեին չէր կասկածեր այս ծանր  
վտանգէն, որ իր գլուխը պիտի գար: Ուստի  
իրիկունը իր սիրելի թոռերով մէկտեղ ու-  
րախութիւն ըրաւ ու պառկելու գացած ժա-  
մանակը անսնց բարի գիշեր ըսելէն առաջ՝  
խնձոր, տանձ, խաղող և ընկոյզ ընծայեց  
ամեն մէկուն. ետքը իր գիշերուան աղօթքը  
ըսելով հանդիսաւ քնացաւ: Ատենէ մը ետ-

քը մարդասպանը՝ որ պալատը մներ պա-  
հուեր էր, կամացուկ մը սենեկին մէջ կը  
մտնէ, երբոր տանը մէջ եղող բոլոր մար-  
դիկը կը քնանային:

Փոքրիկ լուսացայտ կանթեղի մը լուսովը  
կը տեմնէ ասպետին ուր բլլայք, դաշոյնը կը  
հանէ, ձեռքը կը վերցնէ ու կը մօտենայ  
անոր քով: Բայց յանկարծ սենեկին մէջ ա-  
նանկ ձայն մը կը լսուի, որ անօրէնը վախա-  
նալով՝ կը գողայ, և ասպետն ալ թոթվուե-  
լով կ'արթնայ, իր անկողնին մէջ կը նատի  
և մարդասպանը տեմնելով՝ ձեռքը կ'առնէ  
ատրճանակ մը, որնոր գլխի բարձին տակը  
պահած էր, ու չարագործին կ'ուղղէ:

Զարադործը վախնալով ձեռքէն վար կը ձգէ  
դաշոյնը, ու թողութիւն կը խնդրէ: Ասպե-  
տը անկողնին կ'ելլէ, ու կ'իմանայ թէ զինքը  
արթնցընող ձայնը յառաջ եկած էր այն ըն-  
կուղի վեճեկներէն, զորս իր թոռերը հոս  
հոննետեր էին սենեկին մէջ, ու մարդասպանն  
ալ անոնց վրայ կոխկոտելով այն աղմուկին տե-  
ղի տուեր էր: Անատեն ասպետը բարեպաշտու-  
թեամբ մը ձեռքերը վեր վերցուց, ու չորհա-  
կալեղաւ աստուածային նախավինամութենէն,  
որ գիտէ խիստ փոքրիկ միջոցներով մեծ մեծ  
հրաշքներ գործել:

### ՇԱԳԱՆԱԿ

Շարա խիստ որկրամու տղայ մ'էր . ու ի-  
րեն դրամ մը տուածնուն պէս , իսկոյն պը-  
տուղներու , շաքարի և ուրիշ այս տեսակ բա-  
ներու կը մսխէր . իր տօնին օրը հայրը հինգ-  
նոց մը պարգևեց իրեն ըսելով . « կաւ պահէ  
այս դրամը և չըլլայ որ փուճ բաներու  
մսխես , այլ պահէ հիմա որ քեզի պէտք  
եղած թուղթը , գրիչը և ուրիշ հարկաւոր  
բաները ծախու առնես »

Շարա խօսք տուաւ հօրը ըսածը կատարե-  
լու , բայց խօսքին վրայ հաստատ չկեցաւ . Օր  
մը պտղավաճառի մը առջևէ անցնելով՝ տեսաւ  
որ խոշոր շագանակներ ունէր :

— Ո՞հ , ինչ գեղեցիկ են ասոնք , ըսաւ :  
— Մանաւանդ , աւելցուց պտղավաճառը  
անոր ախորժակը գրգռել ուզելով , եթէ  
տաք մոխրի մէջ եփես :

Շարա լեցուց անկէ իր դրպանները ու  
ստակը վճարեց . Ետքը տուն դառնալով դալ-  
տուկ մը խոհանոցը մուաւ , ու մարդ մը չտես-  
նելով հոն , շագանակները մաղմաղ կրակին  
մէջ թաղեց :

Շուտ մը տաքութենէն սկսան ձայն հա-  
նել շագանակները : Սակայն Շարա անհամ-  
բերութենէն քանի մը հատ վառած ածուխ  
ալ դրաւ մոխրին վրայ , և սկսաւ բոլոր ու-  
ժով վչել որ ածուխները վառին : Բայց  
յանկարծ շագանակին մէկը սաստկութեամբ  
ճաթելով մոխրը ու կրակները անամնկ ու-  
ժով ցատքեցան իր վրան , որ խեղճը ալ բան  
մը չէր տեմներ , միայն կը պոռար , խենթի  
պէս կը վազվըռտէր , և կատաղութենէն  
ոտքերը գետինը կը զարնէր :

Տղուն պոռալու ձայնը տունին մէջ եղող-  
ները լսելով՝ ամենքը մէկէն խոհանոցը վա-  
զեցին . հայրն ալ սկսաւ յանդիմանել զինքը  
ըսելով թէ՝ ծես ինչ գէշ զնաներ առաջ կու  
դան որկրամոլութենէն : Ու ասիկա վերջին  
խրատը ըլլալով՝ Շարա իր մոլութենէն ետ  
կեցաւ :

### ԿԱՂԱՄՐԻ

Աշխատաւոր կնկան մէկը որ իր պարտէզին  
մէջ շատ տեսակ ընդեղէններ ցանած էր , օր  
մը ըսաւ իր պղտիկ աղջկանը .

— Շուշն , կը տեմնես աա կաղամբի տե-  
րեներուն վրայ դեղին գեղին կէտէրը , ա-  
սոնք հաղարաւոր պղտիկ հաւկիթներ են , ո-

բոնք շուտ մը բացուելով վիասակար որդեր  
պիտի ըլլան։ Հոդ տար այսօր կէսօրէն ետ-  
քը զանոնք մաքրելու, ու անոնց վրայէն ին-  
կած հաւկիթները կոխելով ճղմելու։ Ասան-  
կով կաղամբները կանանչ կը մնան ու շուտ  
կը մեծնան։

Եռշանը կարծելով թէ մօրը տուած հրա-  
մանը երբոր ըլլայ կրնայ ՚ի դործ դրուիլ, ու  
ժամանակ անցնելով բոյսերը վիաս մը չեն  
կրեր, հոգը չըրաւ, Այն օրերը քանի մը  
շաբաթ հիւանդ պառկեցաւ մայրը, ու երբ  
որ աղէկցաւ, իր անհոգ աղջիկին ձեռքէն  
բռնելով տարաւ պարտէզը կաղամբներուն  
քովը։ Կը հաւատա՞ք, որդերը բոլորն ալկե-  
րեր հարցուցեր էին, ու միայն տերեններուն  
կոթերը մնացեր էր.

Եռշանը, տեանելով զանոնք տրտմեցաւ ու  
շփոթեցաւ, և ակաւ լալ իր անհոգութեան  
վրայ, ետքը մայրը դարձաւ ըստ իրեն.

— Սորվէ հիմա մեղի եղած վիասով, թէ  
պէտք է այսօր ընել այն բանը, որ եթէ  
վաղուան մնալու ըլլայ կը վիասէ. ու սորվէ  
նաև, թէ պատիկ մոլութիւնները երբ ատե-  
նով չշտկուին, օր կու գայ որ շոկելը բո-  
լորովին անկարելի կ'ըլլայ։

### ԿՆԻՒՆ

Աղքատ այրի կին մը իր երկու զաւակնե-  
րովք բրինձի արտէ մը կու գային, ուսկից  
երկու կապոց կնիւն (հասըլ) ժողվելով դէպ  
՚ի իրենց խրճիթը կը գառնային, կինը գըլ-  
խուն վրայ ծառի չորցած ճիւղերէ կապոց  
մը կը կրէր, և իր զաւակները մէյմէկ կա-  
պոց կնիւն բռներ էին յարդէ հիւսուածով  
մը կապած։ Ճամբուն վրայ քաղաքացի հա-  
րուստ վաճառականներէն մէկուն հանդիպե-  
ցան, ու ողորմութիւն ինդրեցին անորմէ։  
Հարուստ մարդը դարձաւ ըստ այրի կնիկն.

— Դուն մուրալու կարօտութիւն չունիս։  
Տուր ինձի քու զաւակներդ, որ անոնց սոր-  
վեցընեմ կնիւնը ու յարդը սակիի փոխել.

Մայրը կարծեց թէ զինքը ծաղը կ'ընէ անի.  
բայց վաճառականը ապահովեց զինքը ըսե-  
լով թէ՝ ճշմարիտ կը խօսի։

Անատեն կինը յանձնեց անոր իր տղաքը.  
վաճառականն ալ մէկուն կողով շինել ու  
միտուին յարդէ բաներ դործել սորվեցուց։  
Երեք տարի ետքը իրենց մօրը տունը դար-  
ձանտղաք, երկուքնին ալ աղէկ սորված էին  
զամբիւղ, կողով և յարդէ փոքը խոյրեր շի-

Նել, որոնցմով իրենց ապրուստը կը հոգա-  
յին, չափաւոր ինսպորտութեամբ, ու փառք  
տալով Աստուծոյ ան վաճառականը իրենց  
զրկելուն համար, վասն զի աս արհեստին  
ճամբան ցուցընողը ան եղած էր: Օր մը աս  
բարի մարդը մտաւ այրի կնիքին տունը, և  
անոր տղոցը շինած գործքերը ծախու առնե-  
լով, կնդալով բաւ,

— Երեք տարի յառաջ ըսածո իրաւ չէ ե-  
ղեր, թէ կնիւնը և յարդը կրնան ոսկիի փո-  
խութել: Սիրեցէք այս արհեստը, և միշտ պա-  
տուով կը վաստըկիք ձեր հայը, առանց մու-  
բալու:

#### ԱՍՈՐԵԿ

Խորովուհին կը հարցնէր իր մօրը, թէ  
— Ինչո՞ւ համար ձեր պատուհանին մէջ կը  
պահէք միշտ ան դէշ ու կանանչ խոտը ա-  
նանկ աղուոր անօթի մը մէջ: Մեր պարտէզը  
լեցուն է խիստ աղուոր ծաղիկներով, ու դուք  
այս մութ գունով բոյսը ամենէն վեր կը  
դասէք:

— Իրաւ է. պատասխան տուաւ մայրը,  
թէ այս փափուկ բոյսը որ ոչ վարդի պէս  
կարմիր կը վայլի, ոչ շուշանի պէս ճերմակ:

ոչ ալ շահոքբամի ու կակաչի պէս խա-  
տուափիկ է. և իր ծաղիկը թէպէտ աղւոր  
տեսք մը չունի, բայց անտնկ անոյշ հոտ մը  
կը բուրէ, որ վարդին հոտէն գերազանց  
է. և աշնան ու ձմեռը երրոր ամեն ծաղիկ-  
ները կը չորման՝ ասորեկը (Ճէրճէր) դեռ կը  
դիմանայ և համեատ առաքինութեամ պատ-  
կերը կը ներկայացընէ առանց արտաքին  
դարդարանքի, մարդկանց սիրտերը կը հրա-  
պուրէ, ու կը թագաւորէ տակաւին, մինչ-  
դեռ երիասարդութիւնը և գեղեցկութիւնը  
կ'անցնին աներեւոյթ կ'ըլլան:

ՀԱՅ

#### ԽՍՇԽԱՇԻ ՀՈԽՆՑ

Վաճառականին մէկը երկար ճամբէ մը  
դառնալով, հետք շատ սուշապրանքներ բե-  
րեր էր: Իր ազգականները ուրախութեամբ  
քնուունեցին զինքը, վաճառականն ալ բա-  
ցաւ թափեց անսնց առջևը իր բերած ապ-  
րանքները, ու թողուց որ ամեն մէկը իր  
որտին սիրածը քնարէ: Էրիկ մարդիկ շաքա-  
րի եղէգներ, բուստի արմատներ ու խիստ  
աղւոր գոյներով խեցեմորթեր ընտրեցին.  
Իսկ կնիկները ամենէն աղէկ սեպեցին մե-

տաքսեղէն տեսակ տեսակ կերպամները, աղւոր մարդարիաներով կամ ծանրագին ադամանդներով զարդարուած փշոցները:

Խելայի մարդուն մէկն ալ անոնց տեղը, պղտիկ թուղթ մը ընտրեց առաւ. որուն վրայ առ խօսքերը դրուած էին. Խաշխաչի հունու: Բայց երբոր բացաւ զանի, մինակ մէկ հատիկ հունտ դտաւ մէջը, միւսները խիստ մանր ըլլանուն պատճառաւ ճամբան թափեր կորսուեր էին. Ան ատեն ամենքն ալ սկսան խնդալ անոր վրայ. բայց խեղճ ամենևին սիրով չկտրուելով, պատասխան տուաւ.

— Աս միայն բաւական է ինծի. Խաշխաչը մեղի գեռ անծանօթ է, և ես կը յուսամ որ քիչ ատենի մէջ մեծ շահ կ'ընեմ անկէ:

Վերջապէս մեծ ջանքով ցանեց ան մէկ հատիկ հունտը, և քանի մը ամիսէ ետքը անկէ այնքան հունտ առաւ, որ յետոյ ընդարձակ երկրի մը մէջ ցանեց: Առջի անդամ երբ բարեկամներն արտը լայն ու կարմրագոյն ծաղիկներով ծածկուած տեսան, ու խաշխաչի հունտէն ելած մաքուր եղին համը առին, իմացան թէ ան մէկ հատիկ հունտը որչափ բարեկ բերեր էր քաղքին, ու ամենչափ մէկ ծայնով կանչեցին. «Փառք տանքը մէկ ծայնով կանչեցին.

Ասունծոյ, որ խիստ պղտիկ բաներու մէջ աչքիտէ իր մեծութիւնը ու անբաւ բարութիւնը յայտնի ընել»:

### Ա. ԲԵԿ

Աշխատաէր վարդուհին, իր երկու զաւակներով մէկտեղ իրիկուան դէմ արտէն ետ կը դառնար, ուրտեղ բանելու դացեը էին: Երբոր խոհակերոցը մտան, տեսան որ սեղանին վրայ վառուած ճրագ մը կայ: Թուռնիկը զարմանալով պոռաց.

— Հոս մարդ մը չկայ, աս ճրագը ո՞վ վառեց:

— Է՛հ, պատասխան տուաւ Մաննիկը, հայրենիս վառած պիտի ըլլայ:

Թոռնիկը ու Մաննիկը փնտուեցին իրենց հայրը, ու տեսան որ իրաւցընէ մօտ սենեկին մէջն էր: Միւս օրը հայրենին իրենց հետ մէկտեղ մարդարիտին մը երթալով չորսածխոտ կը ժողվէին. արկը խիստ կը փայլէր, ու քաղցր զուարծութիւն մը կը պատճառէր թոռնիկին ու իր քրոջը:

Ան ատենը դարձաւ հայրենին և բռաւ անոնց.

— Սիրելի զաւակներս, երէկ իրիկուն խ-

կոյն գաւշակեցիք թէ՝ խոհանոցին մէջի ճշա-  
դը ես վառած էի։ Ու հիմա որ երկնքին ե-  
րեսը ան պայծառ ու օրհնեալ լոյտը կը  
տեսնէք, պէտք չէ որ խոյն հարցընէք,  
թէ ով է զանիկա առեղծողը։

— Ո՞հ, այո՛, պատասխան տուաւ Մանի-  
կը, մեր բարի Աստուածն է։ Ես աղէկ գի-  
տեմ որ ամենէն պղտիկ ճրադն ալ ինքիրմէ  
չկրնար վառիլ։

— Ապրիս, աղջիկս, պատասխան տուաւ  
հայրը, ինչպէս որ ճրագները առանց մարդ-  
կանց չեն կրնար վառիլ, ասանկ ալ առանց  
Աստուածոյ լոյս չէր ունենար արեք. ան ա-  
րեք՝ որ իր գեղեցկութեամբը ու շքեղու-  
թիւնովը շարունակ կը ցուցընէ մեզի Ատեղ-  
ծողին փառքը և կարողութիւնը։

### ԾԲԱ.Ն

Պղտիկ Զարուհին, գարնան ատեն օր մը  
անձրե վաղելէն ետքը, որ խիստ օգտակար  
էր, պատուհանը նատած զարմանալով մը  
ծիածանին աղւոր գոյները կը դիմէր. քիչ  
մը ժամանակ նայելէն ետքը, վաղեց մէրը  
գնաց և ըստ անոր։

— Ըսէ ինձի, սիրուն մայրս, իրան է պար-

տիզպանին ինձի ըստածը, թէ՝ երբոր երկին-  
քին երեսը ծիածան տեսնուի, գոհար մը  
կը յնի վար, և թէ՝ զանիկա միայն ան տղան  
կընայ գտնել, որ կիրակի օր ծնած է։

**ՄԱՅՐԸ** պատասխան տուաւ անոր։

— Անտարակոյս երկինքը կայ գոհար մը,  
որուն հետ բաղդատելով աշխարհիս ոսկին՝  
բան մը չարժեր։ Սակայն զանիկա ստանեալու  
համար հարկ չէ որ կիրակի օրը ծնած ըլլայ  
մէկը, հապա կարևոր է որ բարեգութ և  
պարկեցտ ըլլայ։ Ուստի, սիրուն աղջիկս,  
ջանք ըրէ որ միշտ առաքինի ըլլաս, և այն  
ատեն անշուշտ դու ալ ան գոհարը պիտի  
դտնես։

Զարուհին իւր մօրը խրամները մտիկ ընե-  
լով աշխատեցաւ առաքինի ու ողորմած ըլ-  
լալու. և քանի անդամ որ ծիածանը կը  
տեսնէր, կը յուսար գոհարը դտնել։ Բայց  
բանն այն էր որ երբէք չէր գտներ զանի։  
Անոր համար միշտ աւելի քաղցր ու առա-  
քինի ըլլալով օրէ օր աւելի սիրուն եղաւ ու  
անոյշ ընութիւն մը ստացաւ։

Երբոր տարիքը առաւ ու շափահաս եղաւ,  
իր միտքն ալ աւելի բացուեցաւ, և երկին-  
քի ծիածանին ինչ ըլլալը միսաւ իմանալ։  
Օր մը մայրը ըստ իրեն։

— է, Զարուհի, չես երթար վնառութիւն դու-  
հարը որ երկինքէն պիտի բյնի:

— Սիրուն մայրս, պատասխանեց օրիորդք:  
Ես առաջ դիւրահաւան ու միամիտ աղջիկ  
մ'էի, բայց հիմա կը հասկընամ քու ըսած-  
ներուդ միտքը. և գիտեմ որ ուրիշ աւելի  
պատուական ու ծանրագին ոսկիէ գանձի մը  
համար կը խօսիս, այսինքն առատութեան,  
որնոր Աստուած կու տայ մեղի երկինքէն  
յաջող անձրեներով:

— Ապրիս, սիրուն աղջիկս, պատասխան  
տուաւ մայրը, Աստուծոյ այս ընծան՝ երկրիս  
ամեն գանձերէն գերազանց է, և ասոր հա-  
մար կը վայելէ որ մարդ չնորհակալութիւն՝  
ու շարունակ երախտագիտութիւն ցուցունէ  
անոր չնորհացը:

## ՉՈՐՍ ՏԱՐԵԲՔԻ

Ես պարտիզպան պիտի ըլլամ, կ'ըսէր նա-  
ւարշ երբոր տասնուհինդ տարեկան եղած,  
արհեստի մը ձեռք պիտի զարնէր. շատ  
զուարճալի բան է միշտ կանանչ խոտերու ու  
ծաղկանց անոյշ հոտերուն մէջ ապրիլը:

Բայց քիչ օրէն տուն դարձաւ պարտէզէն  
գանդաս ընելով թէ՛ Ես չեմ կընար պար-

տիզպանութիւն ընել, վասն զի պէտք է  
շարունակ գճկուիլ փորելու ու կանանչէն-  
ները ժողվելու համար, անանկ որ մէջքս և  
ծունկերու ձեռքէ կ'երթան:

Ուստի անկէ ետքը սկսաւ որսորդութիւն  
ընել, յուսազով իր վնառուած զուարճութիւն-  
ները անտառային կեանքի մէջ գտնել. բայց  
շուտով անկէ ալ ձանձրացաւ, ըսելով թէ՛  
չեմ կընար համբերել առատուան ցուրախն,  
ձորերուն թացութեանը, ու լեռներուն հո-  
վերուն. ու միտքը դրաւ ձկնորսութիւն բ-  
նել: Շատ անոյշ կու գար իրեն պղտիկ նա-  
ւալին մէջ քիչ աշխատութիւնով թիավա-  
րել, և համեղ ձուկերով լցուն ուռկանք  
քաշել. բայց ամիսէ մը ետքը անկէ ալ  
ձանձրացաւ, վասն զի ծովու մրրիկ մը անանկ  
վուանդներու մէջ ձգեր էր զի՞նքը անգամ  
մը, որ քիչ մնաց իր կեանքը պիտի կորաըն-  
ցընէր:

Վերջապէս հաստատ միտքը դրաւ, խոհա-  
կերութիւն ընել: «Պարտիզպանը, որսորդը,  
և ձկնորսը, ամենքն ալ իրենց աշխատու-  
թիւններուն պտուզը խոհակերին պիտի բե-  
րեն, ու Ես ալ պատուական կերակորներ  
պիտի ուտեմ», ըստու օր մը այս տղան ինք-  
իրեն: Բայց այս արհեստն ալ երկար չտեեց,

Ա շուտ մը գնաց իր հօրը հետ կոխւ ընելու, ըսելով թէ «Կրակին դիմացը կը տապահուիմ կ'այրիմ, այնքան որ՝ օր մ'ալ կրականին մէջ իշխալով՝ մոխիր դառնալու եմ»:  
Անատենը հայրը պատասխան տուաւ անորի խիստ կերպով մը.

— Դուն ամենեին գոհ չես ըլլար քու վիճակէդ, ու անանկ վոփոխամիտ ես որ այսօրուան ընտրածդ՝ վաղը քեզ կը ձանձրացընէ. թէ որ դուն չես ուղեր համբերել ոչ երկրին, ոչ օդին, ոչ ջուրին և ոչ կրակին, պէտք է որ աշխարհքը թողուս, և մէյմն ալ դանդատելու պատճառ մը չոնենաս: Մտածէ անդամ մը, ու միտքդ բեր որ ամեն վիճակի մէջ նեղութիւն ալ զուարծութիւն ալ կան. թէ թագաւորին դաւազնը ունենաս և թէ երկրագործին բահը,

### ՀՈՂԱԹԱՓԻ ԳԱՄԵՐ

Դարբին Արտաւանը բոլոր օրը իր իսանութը կը կենար, ուրտեղ իր մուրճը (չէքիճ) առէպ առէպ զարնելով՝ չորս կողմը սաստիկ ձայնելով կայծեր կը թափէր.

Իր հարուստ դրացիին մէկուն տղան իրեն քովը կու գար, ու երկար ատեն հոն կ'անցունէր անոր գործած բաները տեսնելով.

— Կուղիս սորվիլ գուն ալ, ողարոն վահան, զուարծութեան համար դամեր (չիփի) շինել, բաւ անոր օր մը դարբինը, կարելի է ասիկա քեզի բոլորտին անօգուտ բան մը չըլլար:

Երիտասարդը կատակի համար անցաւ սալին առջեր, ու քիչ ատենի մէջ սորվեցաւ աղէկ հողաթափի դամեր շինել: Քանի մը տաղիէն ետքը պատերազմի պատճտուով կորովնցուց իր բոլոր ունեցածը, ու սախալուեցաւ իր հայրենիքը թողուլ. ուստի փախաւ անկէ և խիստ հեռու գեզ մը գնաց:

Հոն շատ կօշկակարներ դտաւ, որոնք հողաթափի դամերը մօտ քաղքէն ծախու կառնէին, և շատ անդամ կը պատահէր որ ուղածնուն չափ չէին գտներ անկէ, ինչու որ այն պղափէ գիւղին մէջ հազարաւոր հողաթափներ կը շինուէին զօրքերուն համար:

Վահան որ խեղճ վիճակի մէջ կը գտնուէր միտքը բերաւ իր արհեատը, և առաջարկեց կօշկակարներուն որ սողածնէն աւելի գամ շինէ իրենց, միայն թէ իրեն խանութ մը հոգան:

Մէծ հաճութեամբ ուղածը կատարեցին, որով վահան կըցաւ իր ապրուատը հանել մեծ համեղատութեամբ, անանկ որ երիտասարդա-

կան հասակին ու իր վիճակին վրայ խօսք եւ-  
զած ժամանակը, շատ անդամ կ'ըսէր.

«Երանի ան հարուստներուն, որոնք պա-  
րապ կեանք չեն անցըներ, ու իրենց բա-  
րեկցութեանը մէջ արհեստ մը կը սորվին:

### ԻՆՔՆԱՀԱՆՈՒԹԻՒՆ

— Դպրատունի մը աշակերտուհիները որոնք  
հիւսուածոյ գործուածքներ շինել կը սոր-  
վէին, մէջերնին խօսք մէկ ըրին, աղքատնե-  
րուն շահուն համար ծախել իրենց բանած  
գործքերնուն մէկ մասը, զոր մասնաւորապէս  
այս բանիս համար պահեր էին:

Քաղքին վաճառական կնիկին մէկը որ մեծ  
առուտուրի մէջ էր, վրան առաւ ծախել  
զանոնք, առանց իրեն շահ մը հանելու: Ա-  
շակերտուհիներն մէկը՝ Շահանդուխտ ա-  
նուն, որ անապարծ աղջիկ մ'էր, ու իր բա-  
նած գործքերու մէջ ինքնքնքը վարպետ կը  
կարծէր, կ'ըսէր ինքնիրեն.

«Կրնամ արդեօք հասկընալ թէ որքան հա-  
մարում ունին մարդիկ իմ վրաս. իմ ըն-  
կերներէս չեմ կրնար իմանալ, վասն զի ա-  
նոնք ինձմէ կը նախանձին. վարժապետու-  
հիս ալ հիմայ այնքան չսիրեր զիս. բայց

վաճառական կինը, որ դործուած բանե-  
րուն որուն ըլլալը չդիտեր, անշուշտ ճշմա-  
րիտը կը խօսի ու:

Ուստի կ'ելլէ կ'երթայ կնիկին խանութը,  
բանուած շապիկ մը ձեռքը կ'առնէ ու կը  
հարցընէ գինը: Վաճառական կնիկը պատաս-  
խան կու տայ:

— Երսունըվեց դահեկանէն վար չեմկրնար  
տալ:

— Ու աս միւսին գինը Բնչէ, կը հար-  
ցընէ նորէն Շահանդուխտ ուրիշ մը ձեռքը  
առնելով որ նոյնպէս գեղեցիկ էր, և ուրիշ  
մէկ ընկերը շինած էր:

— Քառսուն դահեկան է ատ, բսաւ կնիկը:

— Զարմանք, բսաւ աղջիկը ձեռքը առ-  
նելով իր բանածը, որ ամենէն աղմորը կը  
կարծէր. հապա ասոր արժէքը Բնչէ:

— Էհ, ատիկա, պատասխան տուաւ վա-  
ճառական կինը, թէ որ միւս երկուքը առ-  
նելու ըլլաս, նուէր կու տամ քեզի:

Շահանդուխտ բոլորովին շվոթելով՝ կաս-  
կարմիր կտրեցաւ, ու կնիկը դարձաւ բսաւ  
ոնոր.

— Հիմա կ'իմանսամ՝ որ դուն ես ատի շի-  
նողը, շտա կը ցաւիմ որ քու սիրտդ ցաւ-  
ցուցի. բայց որովհեամ քու հոս դալուդ-

պատճառը ճշմարիտը հասկընալ է, ես աչ  
ճիշդը բախ քեզի, աղջի գիտնալով որ կեղ-  
ծաւորութենէ չես ախորժիր, այլ կուզես  
միայն ճշմարիտը իմանալ:

Եահանդուխտ ելաւ խանութէն, ու անկէ  
ետքը միշտ պարկեցա ու խոնարհ աղջիկ մը  
եղաւ:

### Կ Ա Յ

Հայկակ անունով հարուստ տղուն մէկը՝  
գարնան մէջ մօտ կաթնարան մը դնաց. թա-  
սի մը մէջ կաթ զնել տուաւ, ետքը նրս-  
տու ծաղկած գետնին վրայ ծառի մը շո-  
քին տակը, ու կաթին մէջ հաց փրթելով՝  
ախորժակով մը հրամէք (իքինտի թասմի)  
կ'ընէր:

Դանձակ անունով աղքատ տղայ մ'ալ, ա-  
նօթութենէն ու թշուառութենէն ցամքած  
ու դեղնած, տրամութեամբ կայնած անոր  
կը նայէր, և տեսնելով անոր կերածը՝ ի՞՛  
անօթութիւնը կ'աւելնար, բայց չէր համար-  
ձակեր ուղելու:

Հարուստ Հայկակը միտք բրաւ խեղճ տը-  
զուն քիչ մը բան թողուլ, բայց ի՞ր սրտին  
բարեգութ հրապարաները ոտքի տակ առնե-  
լով կերաւ բոլորն ալ առջի ախորժակով,

Երբոր ամանը պարպելու վրայ էր. անոր  
յատակը քանի մը խօսք գլուած տեսաւ,  
կարդաց իմացաւ ու ամչնալին կարմրեցաւ.  
Հաց մը ուղեց, ու ամանն ալ նորէն կաթ  
զնել տուաւ, ետքը կանչեց քսվը ողորմելի  
աղան, ինքը ձեռքովը հաց վրթեց կաթին  
մէջ. սիրտ տուաւ անոր որ ուտէ առանց  
քաշուելու, և անկէ ՚ի զատ ունեցած բռոր  
դրամն ալ անոր տուաւ. Գիտէք ի՞նչ դրուած  
էր ամանին յատակը.

Հացդ անօթիներէն ամենեւին մի՛ խնայեր,  
եւ փոխարէնը միշտ կը գտնես Սատուծմէ:

### Հ Ա Յ Ե Խ Զ Ո Ւ Խ

Սովի ժամանակ էր, խեղճ Արտաւանը լեռ-  
նէն իջաւ որ մօտ դեղի մը տուներէն ողոր-  
մութիւն ինդրէ:

Խոսրով, հարուստ գեղսոցին մը տղան  
դուռին առջելը նստած մէծ կտոր հաց մը  
բռներ կ'ուտէր:

«Պատառ մը ինձի ալ կու տան ատկէ, ը-  
ստաւ անոր խեղճ Արտաւանը, ինչու որ փորս  
խիստ անօթեցած է:

— Գնա կորիր, հաց շունիմ քեզի ասլու տպատասխանեց միւսը քամահրելով։

Տարիէ մը ետքը՝ Խոսրով այծ մը կորոքն շընելով՝ լեռը ելու որ վնտուէ։ Երկար ատեն ժայռերուն վրայ ու գահավէժ տեղեր ժուռ եկաւ, արևուն տաքին, ծարագեր ժուռ եկաւ, մարէր ու գետ մը կամ աղբիւր մը չէր գտներ որ ջուր խմէ։

Այս միջոցիս Արտաւանը տեսաւ որ ծառի մը շուքին տակը նստած ոչխարները կը նայէր, ու քովը ջուրի փարչ մը կար, Խոսրով անոր քով դնաց շունչը մարած, ու տկար ձայնով մը ըստ անոր։

— Քիչ մը ջուր տուր ինձի, ինչու որ խիստ ծարացած եմ։

— Առ, ըստ Արտաւան փարչը անոր երկնցնելով, խմէ ուղածիդ չափ։

Խոսրով իմացաւ իր քարարտութիւնը, ուրով չուզեր էր տալ քիչ մը հաց ան բարեսիրտ տղուն՝ ու սբանց լացաւ, թողութիւն ինդրեց անկէ, ու ան օրէն սորվեցաւ դութ ունենալ միշտ աղքատներուն վրայ։

### ԱՌԱԽՈՏԵՍՆ ԱՂՋԹԻ

Մարիամ աղքատ այրի կինը, ամեն առտու աղեկախն ձեռք չզարկած, մտաղրութեամբ աղօթքը կ'ընէր կամ աղօթքի գրքին մէջ ան օրուան ընելու աղօթքը կարդար,

Մէկ առտու մ'ալ սուրբ գրքին մէջէն ան կտորը կարդաց որ կը պատուիրէ բարեգործութիւն ընել։

— Ե ինչպէս, ըստ մեծ ձայնով մը, ինչպէս կրնամ ես աղէկութիւն ընել իմ ընկերներուս։ Ես իմ ապրուսոս աս աղեկատով կը հոգամ, որով հազիւ թէ օրուան հացս կրնամ հանել։ Ահա ձմեռն ալ հասաւ, ոչ ածուխ ունիմ և ոչ վառելու փայտ, մատերս ցրտէն կը թմրին ու հազիւ կրնամմանել, տունիս վարձքը դեռ չվճարեցի, ու քիչ ատենէ պիտի պարտաւորիմ ողորմած անձերէ ողորմութիւն ինդրելու։

Ետքը նորէն աղէկ մը մտածերով թէ ինչպէս կրնայ աղէկութիւն մը ընել, միտքը ինկաւ իր պատիկութեան ժամանակի բարեկամուհիներէն մէկը, որ քաղաքին միւս ծայրը կը բնակէր աղքատութեամբ պառաւցած ու

շատոնցմէ ալ հիւանդ։ ՀԿ'երթամ անոր, ը-  
սաւ ան առենք Մարթա, թէ հոս եղեր է  
և թէ հոն՝ կրնամ աղեկատս մանել, ու կա-  
րելի է անոր ցաւերն ալ մեղմացնեմ միփ-  
թարական խօսքերով։

Ետքը պահարանին մէջէն երկու հատ աղ-  
ւոր խնձոր առաւ, որ իրեն քնծայ զրկեր է-  
ին, ու աղեկատը քովը կախելով գնաց խեղճ  
հիւանդին։

Հիւանդ կինը մեծ ուրախութիւն մը զգաց  
իր բարեկամուհին տեսնելով, ու անոր ան-  
կեղծ սէքը ու խնամքը ճանչնալով այնքան  
միփթարուեցաւ. որ հարուստ մարդու մը  
ծանրագին ընծաները չէին կրնար անսակ մեծ  
միփթարութիւն տալ.

Իրիկուան գէմ երբոր Մարթա մնաս բա-  
րե բսաւ որ տուն գառնայ, հիւանդ կինը  
լալով գրկեց իր բարեկամուհին ու բոլոր  
սրտով չնորհակալ եղաւ անորմէ. Մարթա  
ալ գոհ սրտով իր տունը գնաց, ու Աստու-  
ծոյ փառք տուաւ, որ ան տառապեալ կինը  
միփթարելու կարողութիւն չնորհեց իրեն.  
Հանգիստ պառկեցաւ, ու ան գիշերը՝ բալը  
միւս զիշելներէն աւելի խաղաղ անցուց, վասն  
զի իր խղճմուանքին մէջ բարի գործք մը  
ունէր։

ԿԱՐԴԱԼ ԳՐԵԼ.

Սրբուհին պարկեշտ ու աշխատասէր աղ-  
ջիկ մը բլալով, շատ յարմարութիւն ունէր  
խանութ մը կառավարելու։ Թէպէտ աղջատի  
մը զաւակ էր, բայց քաղաքացի հարուստ  
վաճառական մը հաւնելով՝ ուզեց զինքը  
հարմացընել իրեն։

Սրբուհին շատ ուրախացաւ, ու բոլոր իր  
բարեկամները աչքը լցոյի կու գային իրեն  
ու խնդակից կըլլային անոր ունեցած բաղ-  
դին և անսակ յարդելի հարուստ մարդու մը  
հետ կարդուելուն համար։

Խօսքկապին օրը շատ մարդիկ հաւքուեր  
էին նշանած աղջիկին քովը և կուրախանա-  
յին. պայմանագիրը դրուած էր, ու ամեն  
բան պատրաստ էր՝ միայն կը մնար որ հար-  
ուցուն իր ստորագրութիւնը դնէ թղթին  
վրայ։

Բայց բարեսիրտ Սրբուհին գիր գրել չէր  
գիտեր. որու վրայ վեսացուն խիստ զարմա-  
նալով, դարձաւ ըստ անոր.

— Զէի կաթձեր Երբէք թէ ասանկ սիրուն  
և համեստ աղջիկ մը գիր գրել չգիտայ։  
Պէտք է գիտնալ որ ես շատ մնզամ իմ

գործքերուս պատճառաւ խանութս չեմ  
դանուիր, ու պէտք է որ կինս կարող ըլւ  
լայ օրական տումարին մէջ նշանակել առա-  
ծը ու տուածը: Եատ կը ցաւիմ որ քիչ մը  
դիր չես սորիած. ասոր համար անհնար է  
ինծի որ քեզի հետ կարգուիմ:

Այս խօսքիս վրայ հոն գտնուող բոլոր  
մարդերը դժոխութեամբ մեկնեցան գացին  
անկէ, և Սրբուհին սիրաը շատ վշտա-  
ցաւ ու ցաւեցաւ, ինչու որ քաղքին մէջ ա-  
մենուն բերանը ինկաւ. և անդործ ու չարա-  
ցու մարդիկ ծաղը կ'ընէին զինքը ու վրան  
կը խնդային: Ուստի սաստիկ կու լար, ու  
շատ անդամ հառաչելով կ'ըսէր.

«Ափսոս ագէտներուն, ինչու որ աղքատ-  
ներէն աւելի դժբաղդ են»:

### ԱՅԾՔ

Խաթունին մէկը որ աղւոր գեղի առն մը  
կը բնակէր. բատ օր մը իր ծառային.

«Անսա, ես եկեղեցի կերթամ, ուստի կը  
պատուիրեմ քեզի որ աղէկ նայիս տան  
դուռը: Զըլլայ որ մոռնաս բաց ձգես, ինչ-  
պէս որ ամեն ատեն կ'ընես, թէ չ' օր պիտի  
գայ որ ատ բանը քեզի մեծ ցաւ ու մըսա  
պիտի տայ»:

Խաթունը ելաւ դանէն դուբս, ու քիչ ա-  
տենէն ետքը Աննան աղբիւրը գնաց ջուբ  
բերելու համար ու մոցաւ դուռը դոցելու:  
Երբոր ինքզինքը մոռնալով ան տեղ շատա-  
խօսութիւն կ'ընէր, այծ մը սանդուղէն վճր  
ելաւ, ու խաթունին խուցը մտաւ, ուրտեղ  
մեծ հայելի մը կար. և կարծելով թէ հա-  
յելին մէջ ուրիշ այծ մ'ալ կայ, սկսաւ իր  
եղջիւրները տնկել, դիղանալ. պատկերն ալ  
այնպէս կ'ընէր: Ասոր վրայ այծը իրաւցնէ  
կատղելով՝ անսանկ սաստկութեամբ կը նետ-  
ուի պատկերին վրայ, որ հայելին հազարու-  
մէկ կտոր կ'ընէ կը ձգէ:

Աննան՝ որ այս միջոցին ԳՈՎԱ (Գօվա)  
լեցընելով տուն գարձեր էր, աղմուկ մը  
լսեց ու վաղելով գնաց նայեցաւ որ հայելին  
կտոր կտոր եղեր էր. ուստի յուսահատե-  
լով կատղութեամբ փայտ մը կ'առնէ դուբս  
կը վնասէ այծը. բայց չկընար հայելիին ճար  
մը գտնել: Երբոր խաթունը եկեղեցիէն ե-  
կաւ, ու տեսաւ եղած բանը, մէկէն ճամ-  
բայ տալով հանեց իր քովին անհոգ ծա-  
ռան, որ իր անձին մնասովը սորմիցաւ քիչ  
մը աւելի կանոնաւորութեամբ կատորել իր  
պարտաւորութիւնները:

ՆԱՐ ԶԴԻԵՍ

Գայիանէ ափկինը իր Զարուհի աղջիկին խիստ պատուական բրդէ զգեասցու մը ընծայ տուած էր։ Դերձակուհին ծնունդին խթումին օրը բերաւ իրեն զանի, և Զարուհին ուղեց խկոյն հարցնիլ, ու տեսաւ որ շատ վայելուչ էր։ Մայրը կարողիքը վճարեց ու ըստ իր աղջիկին։

— Այս իրիկուն խիստ ցուրտ կ'ընէ, ուստի աղէկ կ'ընես թէ որ դերձակուհիին բաժակ մը գինի բերես. բայց ճրադ մը վառէ որ տեմնես ըրածդ ու ստամնը (պուդալ) չխորտակես։

Զարուհին առանց ճրադի եկաւ ձեռքը ու ստամնով մը, լեցուց բաժակին մէջ գինին, կմիկին տուաւ, ու կ'սպասէր որ նորէն լեցունէ։ Կնիկը կաթիլ մը խմեց չխմեց, դող մը գալով վրան, մէկէն բերնին մէջ մնացածը թքաւ դետինը։

Խմածը գինի չը, այլ մելան, որ թքած ժամանակը Զարուհիին հագած նոր լաթին վրայ գալով սեցուց, անանկ որ մէյմն ալ հագնելու չը դար։

Խեզ աղջիկը արիւն արյունք կը թափէր, ուստի մայրը բռաւ։

— Ահա խօսք մտիկ չընող մարդուն դլուխը ասանկ փորձանքներ պակաս չեն ըլլոր. վաղը հին զգեստովդ գնաւ եկեղեցին, ու մէյմն ալ Աստուած դիտէ, երբ նոր հանդերձ մը կ'ունենաս։

Զարուհին այն օրէն սորվեցաւ հնազանդ ըլլալ միշտ, մէկդի ձգեց անհոգութիւնը, ու մէյմն ալ անանկ վնասներ չպատահեցան իրեն։

ԼՈՒԾԳՈՅՆ ԵՐԿԻՔ

Հայր ու մայր մը իրենց երկու պղպահկ զաւակներովք Ռվիխանոսին անմարդարնակ կղզիներէ մէկուն մէջ կը ընակէին, ուր ժամանակով ընկեր էին ալեկոծութենէ մը նաւերնին փարասուելով։ Իրենց կերածը խոտ ու արմատ էր, խմածնին գետի ջուր ու պառկած տեղերնին քարայր մը։ Տղաք չէին դիտեր թէ ինչպէս ընկեր էին ան անսպաս կղզին մէջ, և իրենց հայրենի երկերը միտքերնէն ելած էր. հաց, կաթ, պտուղ ու միս ամեննեին չէին տեսած։ Օր մը նաւակ

մը մօտեցաւ կղզին քով, մէջը չորս արապով, որոնք սաստիկ ուրախութիւն պատճառեցին աս երկու ամուսիններուն, որոնք յուսացին թէ իրենց թշուառութեանը վախճան մը կրնար արուել. բայց որովհետև նաւակը խիստ պղտիկ էր ու ամենքն ալ չէր կրնար վերցնել ու իրենց երկիրը տանիլ, հայրը ուղեց որ առաջ ինքը մտնէ մէջը ու երթայ: Մայրը և իր զաւակները սկսան լալ երբ տեսան որ չնշին փայտէ շինուած նաւակին մէջ մտաւ ան. բայց հայրերնին կը սէր անսնց.

— Մի լսք, գիտէ՞ք որ միւս երկիրը առկէ խիստ աղէկ է, ուրտեղ դուք ալ քիչ ժամանակէն պիտի դաք:

Արագները տարին ձգեցին հայրերնին ու նորէն ետ դարձան նաւակով. երբ մայրերնին մէջը մտաւ որ երթայ, աւելի սաստիկ սկսան լսլ տղաք.

— Զէ, մի լսք, սիրուն զաւակներս, ըստ մայրը անոնց գառնալով, առկէ ետքը աւելի գեղեցիկ երկիր մը մէջ պիտի տեսնենք մէկզմէկ:

Վերջապէս նաւակը եկաւ որ աղաքն ալ առնէ տանի. ու ասնք՝ որ առջի բերան արագները ու ովկիսանուին ծփալը տեսնելով

դող ելեր էին, շուտով մտան նաւակին մէջ, և մեծ ուրախութիւնով իրենց երկիրն ելան: Ծնողքնին զիրենք աեւսնելով վազեցին դէպ 'ի ծովեղերքը, ձեռքերնին երկնցուցին անոնց ու առին տարին կանանչ արմատներուն շուքին տակը, ու գեղեցիկ խոտերուն և ծաղիկներուն վրայ նստեցընելով՝ կաթ, մեղք ու համավ պտուղներ տուին:

— Ո՛չ, ինչպէս փուծ տեղը վախցեր ենք մենք, կըսէին աղաքները, գողալու տեղերնիս՝ պէտք էր ուրախանայինք արագներուն մեր կղզին ելելը տեսնելով, որ զմեղլաւագոյն երկիր մը տանելու համար է եղեր:

— Սիրուն զաւակներս, ըստ անապենք հայրերնին, ան անապատ կղզին աս զուարճակի երկիրը ըրած ճամբորդութիւննիս, անշուշտ մեզի համար ուրիշ գերազանց միտք մը ունի: Մենք ուրիշ նոր ճամբորդութիւն մ'ալ ունինք կատարելու, ու ետքը պիտի համնինք լսուագոյն երկիր մը: Աս մեր ընակածը՝ ան կղզին կը նմանի. և ըստ լսուագոյն երկիրս՝ երկինքն է. ալեկոծեալ ծովը՝ ուսկէ պիտի անցնինք, մահն է, ու պղտիկ նաւակը դագաղը, որու մէջ պիտի մտնենք օր մը: Աւստի երբոր իմ և մօրերնուդ ձեզմէ բաժնուելու ժամը հասնի,

մի վախնտք . մահը՝ մարդուն համար ուրիշ  
բան չէ , այլ ճամբայ մը՝ ուրիշ լաւագոյն  
հայրենիք մը երթալու , ուրտեղ գաղունը  
յաւիտեան կը տեէ և փոխորիկ ու սառնա-  
մանիք ամենեին չկան :



ՎԵՐՋ



ՆՈՐ ՏՊԱՐԱՆԻ Ի ԶՄԻՒՆԻԱՆԻԱՆ

Նորահաստատ տալարանա՝ իրեն զիմող յաճախորդ-  
ները գոհ ընելու և ազգային զրասէրներու փոքր իշա-  
տէ նպաստամատոյց լինելու համար՝ պատրաստէ խիստ  
ածան զիներով և մաքուր տալագրութիւնով ամեն  
տեսակ գիրք , պարբերական թերթեր և յայտարարու-  
թիւններ , հարսանիքի և յուղարկաւորութեան ծա-  
նուցաղիրներ և՛ և տպելու : Աւելի ընդարձակ տեղն-  
կութիւններ ստանալ ուզողը կրնայ զիմել ՚ի Աւելին  
իսա , վերի յարկ թիւ 47 , ՍՍԵՐԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ Բ:





